

## ՔԱՐՈՉԽՈՍՎԿԱՆ

### ՀՈՎՀՈՒԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾՄԲԱՆՈՒԹԻՒՆ

#### Ա. ՔԱՐՈՉ

Քարոզը, պարզ և ընդհանուր բառերով, կրօնական ճշմարտութիւններու յայտարարութիւնն է: Իսկ քրիստոնէական քարոզը՝ Քրիստոսի աշխարհի բերած օրհնաբեր պատգամներուն հոչակումն է, որ մեղաւորը փրկութեան կ'առաջնորդէ, համուկելով միտքը, յուղելով սիրած և արթընցընելով խղճմտանքը:

Եթէ այս ըմբռնումով մօտենանք նիւթին, քարոզի նպատակն է ուստի, (ա) համոզում ստեղծել ունկնդիրներու մտքին մէջ. (բ) յուղել անոնց սիրով. (գ) արթընցընել անոնց թմրած խիճճը, և որով, (դ) առաջնորդել զանոնք փրկութեան, — իրենց ապրած կեանքէն աւելի բարձր կեանքի մը, լաւագոյն տպրելակերպի մը, որ ի յայտեկաւ Ծիսուսի անձին մէջ, երբ Ան կ'ապրէր մեր երկրագունտին վրայ, քսան գտրեր առաջ:

1. Քարոզ բառին իմաստը. — Քարոզ հայերէն լեզուի մէջ կը նշանակէ ճառ, խրատ, յայտարարութիւն, իսկ քարոզել՝ կը նշանակէ գաղափար մը ծանոթացնել, պատգամ մը հոչակել, և կամ ասսուածային ճշմարտութիւն մը յայտարարուի: Քարոզի համար լատիններն կը գործածուի սրբը բառը, որ կը նշանակէ ճառ, ճառել և կամ հարցումներու պատասխանել: Յունարէնի մէջ ասոր համազօր կայ օմիլիա կամ հոմիլի (homily) բառը զոր կը բանք թարգմանել մեր բարբառով՝ խօսացութիւն, մլջամտութիւն, հարցի մը շուրջ գաղափարի փոխանակութիւն, սուրբ գրական ուղերձ, ճառ, քարոզ կամ քարոզիսութիւն: Homily բառը Գործէ, թ. 11ին մէջ կը խօսէր թարգմանուած է: Պօլս երկար կը խօսէր, խօսքը կը շատընէր:

2. Քարոզիսութեան ծագումը. — Հին

ատեն կրեաները սինակոկներու պաշտամունքներուն մէջ Հին Ուխտէն — մարգարէութիւններէն, սաղմոսներէն և կամ որէնքէն մաս մը կը կարդային, կը բացատրէին և ապա իրենց կարծիքները կը յայտնէին անոր շուրջ:

Այս սովորութիւնները կրեաներէն անցաւ քրիստոնեաններուն: Քրիստոնեանների ալ Ս. Կիրքէն կտոր մը կը կարգային և կը բացատրէին: Ապա այս պաշտօնը յանձնուեցաւ եկեղեցւոյ եպիսկոպոսին, որ թէ կը կարգար և թէ կը բացատրէր, և նաև անկէ տոռեայ կեանքի համար գտանք կը հանէր: Ահա այսպէս քարոզելու սովորութիւնը տարածուեցաւ քրիստոնէական եկեղեցւոյ մէջ և հօմիլ բառը քարոզելու իմաստը ստացաւ:

Անոնք որ Միջին դարու մէջ քարոզելու անկարող էին, զրուած քարոզներէն կը կարգային և աւուր պատշաճի ժողովուրդին կուտային եկեղեցւոյ պատգամը:

3. Քարոզը եւ ատենախօսութիւնը. — Քարոզը, ըստ Էէթլուսինի՝ «Համոզում առաջ բերելու նպատակաւ աստուածային ճշմարտութիւններու խօսքով հաղորդակցութիւնն է»: Ատենախօսութիւնը միտքը համոզելու համար է, իսկ քարոզը՝ միտքը համոզելէ զատ՝ խղճմտանքը արթնցնելու և սիրաբ յուղելու ալ կոչում ունի: Ատենախօսութիւնը, իր պազ տրամաբանութեամբ կինայ հասնի իր նպատականին: Իսկ քարոզը կատարեալ ձախողութիւն մըն է՝ երբ սիրտը յուղելու հոգեկոր ոյժէ զուրկ է: Ուստի, քարոզի մը համար անհրաժեշտ է որքան գտափարի ոյնինքան ներչնչում, որքան տրամախսնութիւն նոյնքան գգացում, որքան ճշմարտութիւն նոյնքան այդ ճըշմարտութիւնը ներշնչող ոյժ, խանգագվառող ոփի, ոփերող ու յուղող սիրտ, և հոգիները մագնիսացնող հոգեկոր բարձր քաշողական զօրութիւն:

4. Քարոզին տեսակները. — Մէկէ աւելի են քարոզին տեսակները, որոնցմէ կարեորներն են՝ (ա) բնաբանով քարոզ, (բ) նիւթի մը շուրջ քարոզ, (գ) քարդապետական քարոզ, (դ) բարոյագիտական քարոզ, (է) բարոյագիտական քարոզ, (ի) պատմական քարոզ, (ի) աւուր պատշաճի և կամ պա-

των ακαδημαϊκών φωτισμών, (ε) φυγεδαπωακαν φωτισμός.

Առաջինին մէջ Աստուածաշունչէն որոշ համար մը և կամ բառ մըն է քարոզին յեռակէտը, երկրորդին մէջ՝ նիւթ մը. Երրորդին մէջ՝ եկեղեցին և կամ քրիստոնէական կրօնի քարոզակետական որոշ մէկ դրութիւնը, չօրորոզին մէջ՝ քարոյական սկզբունք մը, կինգերորդին մէջ՝ Ս. Գրիգոր հատուած մը, վեցերորդին մէջ՝ պատմական գէպք մը, եօթներորդին մէջ՝ բացառիկ գէպք մը կամ պարագայ մը, իսկ ու թիւրորդին մէջ՝ կրօնական կեանքէ առանուած փորձառութիւն մը:

Ասոնց մէջ բնարան մը ընտրելով արտասանուած քարոզը թէկ այժմ ամենէն աւելի յարգի է, բայց տեղւոյն, պարագառներուն, ժամանակին և ունկնդիրներու պայմաններուն համեմատ քարոզիսուելու միւս ձեւերն ալ կրնան մերթ ընդ մերթ գործածուիլ, թէ միօրինակութիւննէ առաջ եկած ձարձրոյթը քարատելու և թէ քարոզին մէջ նորութիւն, թարմութիւն և զանազանութիւն զնելու համար:

Թարոզելու հրէական ձեւ մեկնողական է: Յիսոս Նազարէթի սինակոկին մէջ մեկնողական ձեւով է որ քարոզից (Ղուկ. Դ. 20): Առաքեալներու օրով, կարճ բնարանով քարոզելը ոտքորութիւն չէր, Գործ Առաքելոցի մէջ Պետրոսի խօսածները առանց արուեստի, պարզ մեկնողական քարոզներ են, սակայն և այնպէս իր են ներշնչուով և նոգեոր ոյժով: Չորրորդ գարու մէջ Զօսուինոս և Ոսկեթերան նոյնպէս շատ անգամ առանց բնարանի կը քարոզէին:

Բնարանով քարոզելու սովորութիւնը ընհկանրապէս ժգ. դարէն կը սկսի, իր բոլոք մեկնողական, վարդապետական, ներրողական ու այլարանական քարոզներու ծայրայել գործածութեան: Ժ. դարէն սկսեալ, կարճ բնարան մը ընտրելով քարոզիսուելու ձեւը տակաւ առ տօհաւ ձաւալում գտնելով՝ կիմա շատ ընդհանրացած է: Նիւթ մը ընարելով քարոզելը, առանց զայն բնարանի մը հետ կապելու, ատենախօսութեան մը տպաւորութիւնը կը թողուունկնդիրներու մտքին վրայ: Իսկ Աստուածաշունչէն առնուած կարճ բնարանի մը վրայ հիմուած քարոզ մը՝ նախ Ս. Գրոց հեղինակութիւնը կը կրէ. Երկրորդ՝ քարո-

զիլին տալիք պատզամը կը սահմանաւորէ, և ապա՝ ամէն ատեն խօսելու նոր տեսակէտներ և խորհուրդներ կը հայթայթէ քարոզիլին համար:

5. Քարոզին մասերը. — Քարոզը կը բաղկանայ երեք մասերէ. յառաջարանի, բաժանումներէ և վերջարանէ: Յառաջարանին նպատակն է քարոզին բնարանը կամ նիւթը ծանօթացնել. բաժանումներու պաշտօնն է նիւթը և կամ քարոզի մէջ տիրող գլխաւոր գաղափարը տրամարանական շարագով ընդուայնել ու լուսաբանել. իսկ վերջարանը կը բաղկանայ ամփոփումէ, երբեմ եղարկացութենէ և կամ պատշաճնեցումէ:

Քարոզիչը պէտք է ամենէն շատ խընամք տանի յառաջարանին և վերջարանին: Յառաջարանին՝ որպէս հատուկ է որ ունենիւններուն ուշագրութիւնը իր քարոզին վրայ կը հրաւիրէ. վերջարանին՝ անոր համար որ ատիկա իրեն այլևս վերջին պատեհութիւնն է իր տալիք պատզամին նկատմամբ: Վերջարանին մանաւանդ աւելի խնամք տանիլ պէտք է, քանզի այդ վերջին մի քանի կտրող բառերն են որ ընդհանրապէս տպաւորուած կը մնան ունկնդիրներու մտքին վրայ: Ճան Պայթ կ'ըսէր. «Ես իմ քարոզիս վերջարանն է որ մինակ կը պատրաստեմ, և միշտ զիտեմ ինչնու և երբ պիտի լրացնեմ խօսքս: Նորույն Պոնափարթ իր ամենազօրաւոր պահեստի ոյժը պատերազմի վերջաւորութեան համար կը պահէր:

Քարոզին յառաջարանը պէտք է հաւիրն ըլլայ, կարուկ ու հետաքրքրական: Յառաջարանին նախադասութիւնները որքան կարելի է պէտք է ըլլան կարճ, պարզ ու գիւրահասկնալի: Լսու Նարուէնի, «Երրոր պատերազմը սկսի, առաջին հինգ վայրկանները ցոյց կուտան թէ անիկա պիտի շահումը թէ պիտի կորսուիս: Նմանապէս եթէ քարոզն ալ իր առաջին հինգ վայրկաններուն յաջող սկսի, յաջող ալ կը շարունակուի և լաւ տպաւորութիւն կը թուու ունկնդիրներուն վրայ

Բաժանումները պէտք չէ ըլլան երեքն կամ չօրուէն աւելի: Իւրաքանչիւր բաժանում իր նախորդը լրացնելով, որպէս անոր շարունակութիւնը, պէտք է ամէնը միասին կազմնեն ամբողջութիւն մը: Էլուսարանու-

թիւներ, կոչումներ, վկայութիւններ և ապացոյցներ ունին իրենց հետաքրքրութիւնն ու օգտակարութիւնները եթէ չափէն աւելի ըլլալով չխնողեն բաժանումները և չխանգարեն քարոզի մէջ արերդ գաղափարի տրամաբանական ընթացքը:

Վերջաբանին մէջ շատ գասեր հանելը կը տափակցնէ քարոզը: Երբ Ծիսուս բարի Սամարացիին առակը պատմեց, չխրատեց, դասեր չհանեց, խօսքը շատցնելու ջանքեր չըրաւ, այլ հարցում մը ըրաւ լոկ, և ապա իսկոյն դադրեցուց իր խօսքը՝ ըսելով. «Թնա՛, գուն ալ այնպէս ըրէ»: Այս կրտրուկ վերջաբանը շատ տպաւորիչ ըրաւ Ծիսուսի պատմած առակը: Ուստի, վերջաբանը շատ տպաւորիչ է երբ քարոզը լմնայ կորուկ կոչով մը, սուրբ գրական կարճ վկայութիւնով մը, և կամ բնաբանին բառերուն անգամ մը ևս յստակ արտասանութեամբը, ըստ պարագայի և քարոզի նիւթէն բջիած պայմաններու:

6. Քարոզին պատրաստութիւնը.— Քարոզ մը եթէ իր նպատակին պիտի ծառայէ պէտք ունի ինամբով պատրաստութեան: Եկեղեցականներ կամ օրոնց դժուարին կուգայ քարոզ պատրաստել, քանզի ունակութիւն կազմած չեն պատրաստելով քարոզել: Ոմանք ալ նիւթ չեն կրնար գրտնել և կը ստիպուին օրուան տօնին և կամ յիշատակութեան վրայ աւուր պատշաճի ամէն տարի: Խօսուած տափակ խօսքերը կրկնելով շատանալու: Խոս եթէ երբեք նիւթ մը գտնեն՝ անոր վրայ խորհիլ չեն գիտեր, վասնզի խորհիլն ալ վարժութիւն կը պահանջէ և ինքնին արուեստ մըն է, և ուստի նիւթին մէջ կը մտնեն և անկէ չեն կինար յաջող գուրս ելլել: Ուրիշներ ծուլութեան պատճառաւ չեն պատրաստեր իրենց քարոզները: Քանզի լաւ քարոզ մը խօսից լուրջ աշխատանքի կը կարօտի: Ոմանք ալ կ'առարկեն թէ պատրաստուած քարոզի մէջ Աստուծոյ հոգին չի գործեր:

Եթէ Աստուծոյ հոգին յանպատրաստից քարոզը կինայ արգինաւորել, ինչո՞ւ չարդիւնաւորէ պատրաստուած քարոզը: Անպատրաստից քարոզին մէջ եթէ հաւանականութիւն կայ վայրկենական ներքնչումներ ստանալու, պատրաստուած քարոզին մէջ աւելի է այդ հաւանականութիւնը:

Թանզի քարոզիչ մը որ կը պատրաստէ իր քարոզը, կը խորասուզուի իր նիւթին մէջ, լաւ ևս է ըսել՝ կը նոյնանայ իր քարոզին հետ և իր միտքը ասով աւելի պատրաստ կ'ըլլայ ընդունելու նոր ներշնչումներ: Քարոզը առանց պատրաստելու լոկ վայրկենական ներչնչումի վատահիլը շատ քիչ անգամ կ'օգնէ, յաճախ հակառակ արդիւնք կուտայ:

Մեր հայ եպիսկոպոսներէն՝ Մելքիոս դեկ նպաստականց, իր Հովուական Աստուծաբանութիւն գրքին մէջ կ'ըսէ: «Գէտք չէ յոյս գնել յանպատրաստից քարոզելու վրայ, քանզի այդ յոյսով շատ նշանաւոր քարոզիչներ կորուսած են իրենց համբաւն ու ազգեցութիւնը»: Կրնայ երբեմ անպատրաստից քարոզ մը յաջողի: ասիկա բացառութիւնն է իրական ու մնայուն յաջողութիւնը աշխատութեան և պատրաստութեան մէջ է:

Պատրաստութիւն ըսելով ի հարկէ չենք հասկնար մտքով միայն պատրաստուիլ, այլ մտքով և սրտով միանգամմայն: Գիտակից քարոզիչ մը մէկ կողմէն իր նիւթը գիտական մէկտոտով վերլուծելով, ուսումնասիրելով և իւրացնելով հանդերձ, միւս կողմէն ալ, կեզ ոգիով, Աստուծոյ առջև կը խոնարի և կ'աղօթէ առանձնութեան մէջ, որպէսզի Աստուծոյ հօգին գործածէ իրեն ամէն մէկ բառը, նպաստելու համար ուղղակի անմահ հոգիներու փրկութեան: Բառ Ֆենելոնի, Օթարոզչութեան պաշտօնը հիմնուած է հաւատոյ վրայ: Գէտք է աղօթել, պէտք է սրբել սիրտը, պէտք է ամէն բան երկինքէն սպասել, պէտք է զինուիլ ասուուածային բանին սուրովը և բնաւ չվլստակի ինքնիր վրայ: Այս է ահա էտակն պատրաստութիւնը»: Քարոզիչ մը եթէ Աստուծութեան կողմէն վայելած է, պատճառ մը չկայ որ իր պատրաստած քարոզը ապարդիւն մնայ: և չծառայէ իր նպատակին:

Անոնք որ քարոզ խօսելու նոր կը սկսին, լաւ է-որ թուզիթի վրայ գմբւով կարգան իրենց քարոզները, գէթ առաջին մէկ երկու տարիներուն համար, մինչև որ ունակութիւն կազմեն և զարժուին քարոզ պատրաստելու սովորութեան: Բայց ասիկա լման տեղը չի բռներ կենդանի բարբառով:

խօսուած քարոզին։ Ամէն պարագայի տակ սակայն, արդիւնաւոր քարոզները անոնք եղած են որոնք խօսուած են և ոչ թէ կարգացուած։ Կենդանի բարբառով արտասանուած քարոզին մէջ, քարոզիչը ազատ կը կը զգայ ինքզինքը վայրիետական ներշնչումներ ստանալու, և թէ երես առ երես իր ունկնդիրներուն հետ հաղորդակցութիւն ունենալու Տարիներու երկար փորձառութիւնը ցոյց տուած է թէ ասիկա է քարոզ խօսելու լաւագոյն մեթոծը։

7. Քարոզին տեւզուրիւմը。— Հին աւեն քարոզները երկար կը տեէին, որովհետեւ ժողովը դրդին միակ ներշնչումի աղբիւրը եկեղեցին էր։ Հիմա եկեղեցիէն դուրս կայ կրօնական ճոխ գրականութիւն, քարոզիիքեր, երիտասարդաց և մանկանց յատուկ կրօնական կազմակերպութիւններ, հոգեոր պարբերաթիթեր և այլեալի նիւթերու չուրջ դասախոսութիւններ, մանաւանդ ուսախօն, որուն միջցոց մարդ ոչ միայն կիրակի օրեր, այլ լուր օրերուն ալ, իր տան մէջ նստելով, կրնայ ունկնդրել ամենալավասիր եկեղեցականներու քարոզներուն և տեղեկանալ միանգամայն կրօնական աշխարհի նորութիւններուն ու կարեոր չարքումներուն։

Առաջին հինք դարերու ընթացքին, եկեղեցու բեմէն խօսուած քարոզներ այնքան երկար չէին, թէ և Յոյն Եկեղեցու քարոզիները կատին Եկեղեցու քարոզիչներէն աւելի երկար խօսուած ձգտում ունէին։ Կատին հայրագետները կէս ժամ, և երբեմն առ տասը վայրկեան կը քարոզէին։ Անսելմոս կը պատուիրէ կարծ քարոզիւն երկար քարոզները ընդհանրապէս բարեկարգութեան շարժումէն յետոյ, Մաքրակրօններու շրջանին կը խօսուէին։

Այս շրջանին, ըստ Ձէյմս Հարինի, Անգլիոյ մէջ քարոզները այնքան երկար կը տեէին որ երեքմեծ ժողովուրզը իր ոսքը գետին զարնելով ձայն կը հանէր, իրը նշան գդրուութեան, ասոր վրայ՝ քարոզիչը այլ ևս լթացնելու ժամանակը հասած նկատելով կը վերջացնէր քարոզը։ Ալքօք եպիսկոպոսի ժամին կը պատուիր թէ թէ մպրինք մէջ կը քարոզէր մէկ ժամէն մինչ երեք ու կէս ժամ, էտուըլրա Արքինկի, Լուսոտնի միսիոնարական ընկերութեան ժողովին մէջ

խօսած մէկ քարոզը տեղ երեք գուկէս ժամ, թէ եւնկնդիրներուն տաղտկալի չդառնաւու համար երեք անգամ քարոզը գադրեցնելով երկ մը երգել տուաւ, բայց կը կին ժողովուրզը դժգու մնաց։ Էլարբըն էր կակառակ էր երկար քարոզելու, օր մը երբ իրեն հարցուցին թէ որքան պէտք է տեէ քարոզ մը, աթան վայրկեան միայն պատասխանեց։ Ցարունական առածը կ'ըսէ։ Շնատ քիչ հուտորներ բաւականաչափ տաղանդ ունին կարենալ տալու համար կարճ ատենախօսութիւններու, Արբա Մոլոյիչ կ'ըսէ։ Անարոլէնի ուղերձները միայն հինգ վայրկեան կը տեէին, բայց կը մագնիսացնէն ամրող բանակը ։ Նախանիէլ էմանուս օր մը խրատեց քարոզիչ մը, ըսկով ։ Քարոզներդ կարճ թող ըլլան, քանզի լաւ է ժողովուրզը հետաքրքրուած վիճակի մը մէջ պահել քան թէ դժգու։

Արդի պայմանները նկատի առնելով, քարոզի մը տեղուութիւնը, եկեղեցւոյ պաշտամունքին առթիւ, պէտք է ըլլայ քսան վայրկեանէն մինչեւ երեսուն վայրկեան, իսկ բացառիկ պարագաներու տակ՝ կրնարաւելի կամ՝ պակաս տեել, ժամանակի, տեղի, տարրուան հղանակի և միջավայրի պայմաններուն համեմատ։

8. Քարոզը եւ ունկնդիրները。— Լաւ քարոզը պէտք ունի լաւ ունկնդիրներու։ Զարգացեալ ու ձեռնախ քարոզիչ մը եթէ չունի բարձր քարոզը գնահատելու ընդունակ ու վարժ ունկնդիրներ, իր աշխատութիւնը նուազ կ'արդիւնաւորուի Միւս կողմէն եթէ ժողովուրզը բարձր ճաշակի տէր ու զարգացեալ է ու քարոզիչը անկարող կրկին արդիւնքը հեռու է քաջալերական ըլլաւէ։ Կիկերոն կ'ըսէ։ Անչ ոք միծ հոետոր է, առանց քաղում ունկնդիրներու։ Կ. Պոլոստ մէջ երբ Յովհան Ուսկերան կը քարոզէր, բազմութիւնները կ'աղաղակէին ու կ'ըսէին։ Անւելի լաւ որ արեք դադրի փայլելէ քան թէ Ուսկերանին լեզան խօսելէ։ Խիս եթէ ունկնդիրները և քարոզիչը, երկուքն ալ զարգացեալ ու գիտաւ կից են, արդիւնքը միշտ քաջալերական է։

Երեքմն կը գտնագտինք թէ, ի հարկէ յարգելով հաջուագիւտ բացառութիւնները, եւրոպական իմաստով զարգացեալ, մաս-

նագէտ, կոչումի տէր ու կարող քարոզիչւներ չունինք։ Բայց, միւս կողմէն, հարց է թէ կարող ու ձեռնաւաք քարոզիչներ եթէ ունենանք, արդեօք կրնանք զանոնք զնաւանաել և անոնց արժանի ունկնդիր ըլլաւ։ Զարդացեալ քարոզիչի մը համար զարդացեալ ունկնդիրներ անդամեշտ են, որպէսզի արդիւնաւորուին իր թափած աշխատանքներ։

Ուստի, մէկ կողմէն՝ զարդացեալ ու կարող քարոզիչներ հասցնելու աշխատելով հանդերձ, միւս կողմէն ալ պէտք է ժողովարդք զարդացնել որ կարենայ զնահամել իր եկեղեցականին զործանէութիւնն ու ըրած աշխատութիւնը, իրը քարոզիչ։ Ըստած է. աժողովարդք կ'ունենայ այն՝ ուրուն արժանի է ու կա քարոզիչը լաւ ժողովարդք մը ծոցէն առաջ կուգայ։

9. Քարոզը եւ արդի պահանջները։ — Տեմին վրայ եղանակով քարոզիւու կի՞ն ձեւք քարոզխոսելու արդի պայմաններուն հետ չի հաշտուիր։ Այդ եղանակը կրնայ վանքերու մէջ պահուիլ և ոչ թէ քաղաքներու եկեղեցիներուն մէջ, խօսակցութեան ձեւով հարողելին է արդի միտումը, ինչ որ բնական է, պարզ ու հանճիլ։ Ինմին վրայ եղանակը թէ անքնական է և թէ ձանձրացուցիչ։ Թիսուս ամենամեծ քարոզիչն էր, սակայն խօսակցութեան բնական ձեւով կը քարոզէր։ Քաղաքակրթուած երկիրներու մէջ ամենաշնչառու քարոզիչները այժմ նազովրեցին երկու հազար տարիներ առաջ զործածած այս պարզ մեթոդին հետևելու կը ջանան։

ԺԹ. գարու ընթացքին, Անգլիոյ մէջ Արքինցի Շապերթըն բեմէն գուշու, ընկերական հաւաքոյթներու առթիւ, մէծ հիաւ ցում կը պատճառէր իր ունկնդիրներուն, իր բնական ու հմայիչ խօսելակերպովվ, բայց բեմին վրայ իր խօսքերը չէին ունենար միենայն հրապուրը, քանզի իր գործածած միջնադարեան զարդապետական եղանակը կը տափակնէր իր արտասանած պատզամները։ Օր մը իր ունկնդիրներէն մին թելազըրեց իրեն որ բեմէն գուշու խօսակցութեան ինչ ձև որ ունի նոյնը զործածէ բեմին վրայ ալ։ Այս գիտողութիւնը սթափեցուց զինքը և իսկոյն ձեւց եղանակը և սկսաւ խօսակցութեան ձեւով քա-

րոզել, որը կրկնապատկեց իր քարոզներուն ազգեցութիւնը և ըրաւ զինքը նշանաւոր քարոզիչ մը։ Նոյնպէս Անգլիոյ մէջ, իրեն ժամանակակից անուանի ուրիշ քարոզիչ մը, Թովման Կըթիի, երբ տեղեկացաւ խօսակցութեան ձեւով քարոզելու մեթոտին յաջողութեան, իսկոյն փոխից իր աւանդական քարոզելու կի՞ն կերպը և սկսաւ խօսակցութեան ձեւով քարոզել։ Հստ Մըրճներ, «Քարոզխօսութեան կատարելութիւնը խօսակցութեան մէջ կը կայնայ»։

Եթէ քարոզի մը նպատակը սիրտերը գրաւել է, իր սրտաբուխ պարզութիւնն ու բնականութիւնը պահելով հանդերձ համեմուած պէտք է ըլլայ նաև գեղեցիկ արուեստով մը։ Քարոզխօսութիւնը ինքնին արգէն գեղարուեսա մըն է։ Ցառադարանէն մինչև վերջարան, քարոզը, երգչշտութեան նման, ունի ձայնի եկէջներ, մեղմաւթիւն և ուժգնութիւն, ներդաշնակութիւն ու գեղեցկութիւն։

Հստ արդի պահանջներու, յուզով քարոզի մը համար անհրաժեշտ է գրաւիչ լեզու, յստակ առողանութիւն, տրամաբանական վերլուծում, գաղափարներու չափանորութիւն, պարզութիւն, զանազանութիւն, ոնի գեղեցկութիւն, ձայնի բնական եկէջներ, բհմի վրայ բնական կեցուածք, վայելու շարժումներ և ճարտասանական բարձրագոյն կէտ մը (climax point), քարոզի գէթ վերջին մասին մէջ։ Քարոզը բարձր ձայնով սկսիլը ուժասպառ կ'ընէ քարոզիչը, տակաւին քարոզի կէտին չհասած։ Լաւ է մեղմ ձայնով սկսիլ և ձայնը աստիճանաբար բարձրացնել, անոր ուժգնութիւնը պահելով քարոզին վերջին մասին ճարտասանական բարձրագոյն կէտին, յուզել կարենալու համար ունկնդիրներուն սիրտերը։

10. Քարոզին ընթիանուր ապաւորութիւնը։ — Հստ ձօզէֆ Քուքի, «Ազգու ու տպաւորիչ քարոզխօսութիւնը կը կայանա ոչ միայն Աստուծոյն նկատմամբ խօսուած բառերուն, այլ նաև այդ բառերուն Աստուծմէ առնուած ըլլալու գգացումին մէջու։ Քարոզիչի մը ինքնակրթութեան ամենագետարին ու միանգամայն ամենակարեն մասն է ինքնամոռացումը։ Հստ Մելքիսեդեկ եպիսկոպոսի, «Քարոզիչը պարտաւոր

է զգուշանալ և ժողովրդեան շաբառումը իրեն չվերապրել, այլ միայն Աստուծոյ ծառայելո (Հովուական Աստուծաբանութիւն, էջ 236): Թանգի քարոզիչը գեսպան մըն է Աստուծոյ և կը յայտնաբերէ Անոր կամքը իր ժողովուրդին: Դեսպան մը իրաւունք չունի իր ուղածը խօսելու, այլ իր պաշտօնն է հազորդելու իր կառավարութեան պատգամը միայն:

Եկեղեցականը պէտք չէ խօսի այն նիւթի վրայ որ հաճելի է ժողովուրդին, այլ նիւթի մը վրայ որուն իսկապէս պէտք ունի ժողովուրդը: Տարատար որսորդը կը պարպէ իր հրացանը ա'յն ատեն միայն երբ իր ոյժը նպատակի մը կը ծառայէ. այսինքն որ մը ունի իր աշքին առջև: Քարոզիչի մը խօսած իւրաքանչիւր քարոզը նոյնաշն պէտք է ըլլայ ոռումք մը, մեզգով կարծրացած սիրտերուն դաշելու համար: Հակառակ պարագային անիկի կը նմանի յիմար որսորդի մը ոռտուունէ մինչև իրիկուն հրացանաձգութեամբ կը զրազի, առանց սակայն փոքրիկ յաջողութիւն մը իսկ ձեռք բերելու, քանզի իր հրացանը որսի մը վրայ բարձկելու տեղ՝ կ'արաւակէ քարերու և ժայռերու դէմ, անոնց հանգէպ կարծես իր ոյժը ցացազրելու համար: Իր կոչման գիտակից Սկզբանից եկեղեցական մը, Մըքէյնի, օր մը ըստւ. Անեկի նախամեծար կը համարեմ մօրւալ քան թէ քարոզի առանց յաջողութեանս:

Եթէ քարոզ մը պիտի յաջոզի ու իր նպատակին պիտի ծառայէ և անոր ձգած ընդհանուր տպաւորութիւնը գոհացուցիչ պիտի ըլլայ, պէտք է որ քարոզը պատրաստուի ու արտասանուի Աստուծոյ հոգիին ներկայութիւնը վայելելով: Այս յաջողութիւնը ձեռք բերելու գործին մէջ կարի անհրաժեշտ է նաև, իրքեւ Աստուծոյ դեսպան, քարոզիչին ապրած բարձր կեանքն ու հանգամանքները:

ԳՐ. Ա. / ՍԱՐԱՋԵԱՆ

Հարումակիլի (1)



## ԿՐՈՆԱ-ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

### ՍԱՀ ԵՒ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ

Իտէալիցմը կը հաստատէ անմահութիւնը Արժէքին, Գաղափարին և Յաւիտանականին, բայց երբեք անհատին: Ֆիլիթ և Հէկէլ ոչինչ կ'ըսեն մարդուն անհատական անմահութեան մասին: Իրաւ որ, ոչ թէ բնական, փորձառապաշտ մարդն է անհամահը՝ հետեւարար և յաւիտենականը, այլ՝ ոգեկանը, իտէալը, արժէքաւոր մասը անոր մէջ: Իտէալիստները սակայն զարմանալիւրէն չեն ըմբռնած թէ, իտէալը և արժէքաւոր եկմանը յաւիտենութեան գերաբերող անձնականութիւն մը կը շինէ որ մարդուն կարողութիւնները կը տարատնէք անզենականին մէջ: Կատարելագործուած անհատականութիւնը մը անմահ է: Յաւիտենութեան մէջ անձնակեղրոն անհատականութիւնները այլևս գոյութիւն չեն կրնար ունենալ, բոլորն ալ կը միանան... Աստուծոյ:

Նիւթապաշտներ, գրապաշտներ, գրադապետներու հետեւողները կ'ընդունին մահը, կ'օրինականացնեն զայն, ու նոյն ատեն կուզեն մունալ զայն խսպառ: Մահուան մեծ իրողութիւնը անտեսելու իրենց այս կեցուածքը հասարակ տեղիլք մըն է, վասնզի յառաջդիմութիւնը ապագային հետ կապ ունի, մարդկային ցեղին, ապագայ սերունդներուն հետ կապ ունի և բացարձակապէս առնջութիւն մը չունի անհատին և իր ճակատագրին հետ: Յառաջդիմութիւնը եղափոխութեան նման, տարամերժութիւն անանձ է: Անշուշտ որ իլենցութեան եղող մարդկային ցեղին համար մահը ամենէն անհանոյ իրողութիւնն է, բայց ըսինք թէ մահը եղերական չէ, քանի որ մահանալով կրնանք հանիլք անմահութեան: Մարդկային ցեղը ինքընըքը տեսականացներու եղափոխութեան նման, տարամերժութիւն անանձ է: Անշուշտ որ իլենցութեան եղող մարդկային ցեղին համար մահը ամենէն անհանոյ իրողութիւնն է, բայց ըսինք թէ մահը եղերական չէ, քանի որ մահանալով կրնանք հանիլք անմահութեան: Մարդկային ցեղը ինքընըքը տեսականացներու եղափոխութեան նման, տարամերժութիւն անանձ է: Անշուշտ որ իլենցութեան եղող մարդկային ցեղին համար մահը ամենէն անհանոյ իրողութիւնն է, բայց ըսինք թէ մահը եղերական չէ, քանի որ մահանալով կրնանք հանիլք անմահութեան:

Ծիշեալ վարդապետներութիւններէն աւելի ազնիւ վարդապետութիւնները, առաւել